

6249

Lipnq, G

Am Sun{S

1936p

05 AUG 2011

24 JAN 2006

ԳՐԵՑ ԵՐԵՒԱՆՔՆ

ՀԱՅԻ ԱՐՁԵՊԱԿ. ԳԱՍՊԱՐԵԱՆ

ՎԵՐՖԻՆ ՆԱՄԱԿԸ

(Գրած 6 նոյմ. 1935 -ին)


ԵՐԵՒԱՆ



ՏՊ Կ. ՏՕՆԻԿԵԱՆ

Rue Nahr (St. Michel)

Պ. 800108




1936



9(47.925)

4-31



Շահեկ Արքեպիսկոպ. Գասպարեան

ՔԱՆԻ ՄՐ ԽՈՍՔ

Նուիրումով մը կը հրատակենք այն «վերջին նամակը» որը գրած է 6 Նոյմ. 935ին, յաւես վախճանեալ Տ. Շահէ Արքեպօսի. Գասպարեան իր թանկագին հօր եւ մօր։

Առւրիոյ եւ Լիբանանի հայութեան կողմէ սիրած եւ քաջ վաս սիելի հովիւի մը նամակը Երեւանի եւ Հայաստանի մասին որ մեծ հետաքրքրութեամբ պիտի կարդացրաւի հայ հասարակութեան կողմէ։

Մենք այս յօգնութիւնը յանձն առինք պարզ անոր հաւար, որ մեր սիրելի եպիսկոպոսին անձին դեմ անսահման վասահութիւն ունենալու սիրով եւ նայեան վասահութեամբ պիտի կարգային ու պիտի հեճուէինք մեր սիրելի հայրենիքի մասին իր ունեցած սպառութիւնները ականատեսի վկայութեամբ։

Կ. ՀՕՆԻԿԵԱՆ



64097.67

Տ. ՇԱՀԷ ԱՐՔԵՊՈՍ. Ի ՆԱՄԱԿԸ Խ. ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Ահաւասիկ հանգուցեալ Շահէ Արքեպիսկոպոսի Երեւանին իր ծնողացը գլուրած վերջին նամակը, զոր նոյնութեամբ կ'արտասպենք, իր տահեկան պարունակութիւնը յանձնելով հայրենանու Հայութեան ու շաղդութեան։

Երեւան, ԽՈՐՀ. ՀԱՅԱՍՏԱՆ

Նոյեմբեր 6, 1935, Դօ.

Սիրելի հայրեալ մայր,

Սյոօր ճիշդ մամիս մը կայ, որ Զեզի չկ կրցի գրել։

Հոկտ. 11 թուով Շահագուխտ քրոջն գրեցի Մոսկուայից։ Անշուշտ ստացած կը լինի և դուք ալ այդ կերպով տեղեկացաք։

Չորս օրէն թիվիս հասայ շոգեկառքով հանգիստ։

Երկու օրեր ամբողջ Թիֆլիսը պատեշցայ լաւ օթոյով, ամէն ինչ նորութիւն էր։

Հոկտ. 17-ին կէս գիշերի գնացքով մեկնեցայ եւ Հոկտ. 18 ժամը կ. վ. 2,30-ին հասանք Երեւան, Հայաստանի մայրաքաղաքը վերջապէս։

Նկարագրութիւնը կարելի չէ նամակով. երբ Զեզի հետ տեսնուինք, այդ ժամանակ միայն հնար է երևար պատճել ու նկարագրել այն երկու Երեւանները, որոնցմէ մէկը հինու է և միւսը՝ նոր եւ խորհրդային Երեւանը, որոնք դեռ մասամբ քով քովի կապրին. սակայն նորը միշտ եւ ամէն օր կը քանդէ ու կ'անհետացնէ հինը, որ գարեղով մնացած էր տղեղ աւերակաց կոյտ մը։

Եւ հիմա, արդէն նոր Երեւանը խրոխտ դեղեցիկ, հսկայական չէնքերով, լայնասփիւռ ֆապլիքաններու, խանութներու, թատրոններու, պիտական կառուցումներու, դպրոցներու և բանւորական հանրակացարաններու գրադարաններու, հիւանդանոցներու ու վաճառանոցներու անվերջ շարքերով, կը կանգնի՝ լուսաւորուած ելեկտրական լոյսով, օր

և գիշեր. Արովեան փողոցի վրայ կ'երթեւեկէ street car, մէջը լեցուն ամէն հասակէ և երկու սեռէ ժաղավարզի աներեւակայիլի բաղմութեամբ։

Հաւատացէք, կարծես Նիւ-Եօրքի Պրօտվէյն եմ, եթէ գործաւորները կարենային աւելի մաքուր հագուած և շիք ըլլալ. աս աւ հոգ չէ սակայն, շուտով այդ եւս կարևի կը լինի։

Հոկտ. 20-22 մնացի Երեւան, եւ յետոյ պատշաճութիւնը կը պահանջէր որ երթայի էջմիածին, որ օթօմօպիլով հօ վայրկեան է միայն։

Հոկտ. 20-30 օրերս անցուցի էջմիածին և շըլակայքը, վեհ. Կաթողիկոսը շա՞տ սիրակիր ընդունելութիւն ըրաւ ինձ. յաճախ միասին ճաշեցինք իր հետ։

Ծանօթացայ նաև Մայր Աթոռի միարաններուն, եպիսկոպոսներուն, վարդապետներուն եւ քահանաններուն։

Լաւ սենեակ տուին ինձ. լաւ կերակուր հանգստաւէտ անկողին. Գարեգին Արքեպիսկոպոս Յովսէփեանի սենեակն էր։

Ա. Էջմիածնի հսութիւնները: Թանգարանը, Մատենադարանը, Ս. Գայլիանէի, Ս. Հովհաննիմէի, Շողակաթի հնագարեան տաճարները տեսայ. քարերը համբուրեցի:

Վեհ. Տ. Խորէն Կաթողիկոսի և Գերագոյն Խորհուրդին բարեացակամութեամբը և պատմութեան մէջ առաջին անգամ բլալով ՍՍԱԿԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ մը՝ առանց Կիլիկիոյ Աթոռը նզովելու և ուրանալու, ուխտակարգացի Մայր Աթոռի հաւատարմութեամբ կարգացի Խորհուրդին և նոյն տաեն պատարագեցի և ծառայելու և համարի Տիղարի Վրայ, գարաւոր քարողեցի Իջան Սեղանի վրայ, գարաւոր Մայր Տաճարին մէջ, ի ներկայութեան վեհափառին և բոլոր Միարանութեան և ժողովուրդին, և Գիւտ Խաչի Տօնին առիթով, զովուրդին, և Գիւտ Խաչի Տօնին առիթով, Վաղարշապատէն ու Երեւանէն և այլ գիւղերէն և կած ժողովուրդէն հարիւրէ աւելի մարդեր և կիներ, ուխտաւորներ հազորզութիւն առին իմ ձեռքէա:

Մեծ Տօն եղաւ. Վեհափառ Կաթողիկոսը յատուկ սեղան տուաւ Միարան Արքապիսկոպոսներուն բոլորին և նո օրուան պատոյ հիւրն էի Հայրապետին և Միարանութեան,

Հոկտ. 25 ին Արտակ Սրբողան զիս առաջնորդեց և գնացինք օթոյով Ս Մեսրոպի Գամբարանին յուխտ եւ յերկրպագութիւն, 0ՇԵԿԱՆ գիւղը այցելեցինք նոյն օրը նաև Աշտարակ («ծնած տեղս աշտարակ»), Մուղնի Ս. Գևորգ և Յովհաննու վանք Փարպի հայլն.

Արագածի փէշերը ողջունեցինք երգելով «Ալագեազ բարձր Սար է» երգը: Երկից կտրեցինք անցանք Վաղարշապատի պատմական դաշտը: Արայի լեռը և «Երէզ» Բլուրը Երուանդ Արքայի ու Վարդգէս Մանուկի:

4000 տարիներու պատմութեան հետք վրայէն քալեցինք այդ օրը, և Արարատի հինաւուրց հսկային ոտքերուն տակ, քանիցս թափեցի իմ հայրենասէրի արցունքներս:

Հոկտ. 30 ին հրաժեշտ առի Սրբաղան Կաթողիկոսէն Ամենայն Հայոց, և Միաբանութենէն բաժնուելով, վերադարձայ և եւ կայ նորէն Երեւան իմ օթէլս, ոյուն անունն է Խերուրիս: Երկու տարուան նոր շէնք է 4 յարկով և մօտ 90 սենեակներով, բաշնե-

քով եւ ամէն տեսակ moderne improvement
ներով.

Ամէն օր կ'այցելեմ պետական հստառ-
տութիւնները, գրադարաններ, թատրոններ,
թանգարաններ, դպրոցներ, բազմարուես-
տական վարժարաններ, հութիւններ տես-
նելու և Խորհրդային հսկայ քաղաքակրթու-
թեան և Մշակութիւն և գիւղերու և քաղաքի
շինարարութիւններուն տեղեկանալու համար:

Դեռ ատեն չունեցայ այցելելու ոչ Հա-
յաստանի Համալսարանը, ոչ Սեւանայ Ծովը
ոչ Գառնին և ոչ ալ կարգ մը ուրիշ գոր-
ծարաններ: Պիտի այցելեմ սակայն շուտով:
Օբէրան բացուեցաւ «Ալմաս» օբէրայով.
Հրաշալի երաժշտութիւն կար և. խիստ մեծ
բազմութիւն, արք և կանայք:

Movie գնացի, Պէպօն տեսայ: Գեղեց-
կագիտական հրաշալի գործ մը եղած է:
Սյցելեցի ամբողջ օր մը և վայելիցի,
քննեցի նուպարաւէկնը:

Երկու օք առաջ օթոյսվ նոյնպէս այ-
ցելեցի Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա,
Կէմբէլ Նոր Կեսարիա, Նոր Տիգրանակերտ

դիւղերը:

Նոր Արարկիրը երկար ժամանակ պըտ-
աեցանք մետաքսի թէստիլի իր Ձէքըրինե-
րով, սիրուն ամերիկեան տուներով և Խոր-
հրդային-համայնական տնտեսութիւններով,
բաղնիքը եւն. եւն..

Նոր կեանք, Նոր շէնք, հսկայ շինարա-
րութիւն, հողագործութիւն և յարատե աշ-
խատանք:

Խորհրդային Հայաստան իրապէս գրախ-
տավայր կը դառնայ. ալ երազ չէ. բացար-
ձակ եւ վիթխարի իրականութիւն. կոյրերն
են միայն որ աչքերնին գոցած են ու ճշշ-
մարտութեան դէմ կը պայքարին գաղութ-
ներու մէջ:

Բարիզի Հայկ. Բարեգործական Ընդհ.
Միութենէն յանձնարարական նամակներով
եկայ ես հոս, մեր երկիրը, եւ պէտք է ըսեմ
որ շատ սիրալիք, ջերմ ընդունելութիւն և
խիստ քաղաքավար երիտասարդ պաշտօնէու-
թենէն միայն և միայն սէր ու յարգանք կը
տեսնեմ:

Դեռ մօտ ամիս մը պիտի կենամ երեւանում

ուսումնասիրելիք շատ բաներ ունիմ, նու-
թառեարս արդէն կէու եղաւ ոօթերովի:
Շատ նոր բաներ կը գտնիմ հոս. ինձի զար-
մանք և հացում կը պատճառեն այս յառա-
ջադիմութիւնները:
Զարմանք պատճառեց ինձ մեր աղջին նոր
ուսումնատենչ վիճակը. երիտասարդներ, մա-
նուկներ, աղջիկներ սորվելու. յառաջդիմելու
կը ձգտին. Ամուսնացած, մէկ երկու զաւկի
տէր զայդեր համալսարան կը յաճախեն: Զը-
րի բնակարան, ձրի կը թութիւն և թոշակ կը
ստանան Խորհրդային պետութենէն: Ամե-
րիկան կ'ընէ՝ ասանկ բան.

Իրաւ է, գեր շատ կոշտ են, զգեստով
խօսելակերպով, վարմունքով. բայց մտքեր-
նին, աչքելունին լու է բացուած Հայերուն:
Եւ կ'աճին, կը բազմանան մըջիւններու պէս,
բազմածին են:

Ընտանիքը ոչ միայն չէ փճացած, այլ
շաեւ հիմն է ցեղին, քաղաքին եւ գիւղերու
կեանքին, որով և՛ պեւ ոթեան և Համամիու-
թենական Խորհրդային կեանքին և՛ իրաւո-
կարգերուն:

Երեւանի Մայր եկեղեցին ալ կնացի.
խեղճուկ վիճակի մէջ է: Բայց քահանաներն
շատ աւելի մեղադրելի են, թէնւ դժուարու-
թիւնները կարելի չէ անտեսել:

Հայրատան Գիտութեանց և Ճարտա-
րաբուեստի ու Մշակոյթի երկիր կը գարնայ-
տարակոյս ներելի չէ:

Հողագործութիւնը արօրով չէ այլեւ,
թէեւ արօր ալ կայ հիւ սճով. թաքբորները
կը գործեն Վաղարշապատի գաշտերուն մէջ:
Կոլխոզներ՝ անապտաները եւ Ղըրերը
գրախտի կը վերածեն: Գիտական է երկրու-
գործութիւնը անասնապահութիւնը, այդե-
մշակոյթիւնը, զինի եւ օդի ու գօնեաքը՝ ա-
ռատ եւ ընտիր, exportationի (արտածում)
նիւթ են:

Մեքենաներ գրեթէ ամէն տեղ, ամէն
գործի մէջ: Շըշմանը այժմ, ինչպէս հոս կ'ը-
սեն, Մեխենիզացեայի ցըանն է գերա-
զանցապէս:

Ուրիշ նշանակելի factը Հրատնտեսու-
թեան արտած բացառիկ կարեւորութիւնն է:

Զուրելէն շարժում, կենդանութիւն, լոյս

—ելեկտրական— և մնունդ հայթայինել:

Ա.Են նիւթ շահագործել, քար. մարմար-ներ, անառառի փայտերը, կիր, աւազ, մոխիր, հող աեհուն շահարկումի ենթարկուած են դիշեր ու ցերեկ, որպէսզի մեր երկիրը շինեն: Մեծ և փոքր, վարչապետը, բանուորը, դիւղացին, զինուորը և դպրոցականը խոր ու հիանալի հաւատենվ լեցուած, ելեկտրականացած, գիտակցօրէն կ'աշխատին, գիտութեան լոյսով աւերակները շէնցնելու:

Վերջացնելով նամակս, պէտք է ըսեմ ճշ-մարտութիւնը — Հայ Ազգը երբեք ոլ իսկ ե-րազած չէր այսքան թափով զարդացում և յառաջդիմութիւն, ինչ որ ես գտայ Խորհ. Հայ-յաստանի մէջ այսօր:

Իսկ ապագային, վստահ եմ թէ երբ Աստուած օր մը իջնէ քննելու եւ բախտատե-լու հին և նոր Հայյաստանները, ոչ մէկ նմա-նութիւն պիտի գտնէ երկուքին: միջնէ:

Վազը պիտի տօնուի Խորհրդայնացման Տօնը և ապատուիրակութիւններ պիտի գան Մոսկուայէն, Թիֆլիս-Վրաստանէն, և Ասթր-ալէյձանէն հաս մ ամանա արթիւրար ասկից նոյն



տեղերը պիտի երթան: Արդէն քաղաքը կը դրօշագարդուի և հրապարակը (մեծ սգուէ-րը) զինուորական անցքի եւ հանդէպի համար շինուած է:

Նոյ 29 ին Հայաստանի Խորհրդայնացման տասնեւհինգամեակն է օր մեծաշուք և խիստ արտակարգ խանգալավուութեամբ պիտի աօնուի:

Դեկտ. 6 ին Նուպարաշէնի պաշտօնական բացումը տեղի պէտի ունենայ և շատ կը պնդեն օր ասոր ալ սպասեմ և Հ. Բ. Ը. Միութեան կեդրոնը ներկայացնեմ այդ առթիւ: Ամերիկայէն ալ ժե ամեակի տօներուն համար եկողներ կ'սպասուին:

Այս պայմաններու մէջ, պու կէտիւ իլէ հազիւ Դեկտեմբերի վերջերը կը հասնիմ Ամերիկա:

Գիտեմ թէ շատ երկարեցու ճամբորդութիւնս, շատ լու վագանձ ըրի 3-4 ամիսներէ ի վեր պատեհ էր, ով գիտէ մէկ մըն ալ երբ կընամ գալ այս կողմերը:

Սիրալիր ողջոյներով բոլորիդ և բոլոր իմ բարեկամներուաս:

ՇԱՀԷ ԱՐԲԵՊԻՍԿՈՊՈՅ

—462—



NL0412306

Գիւ 5 Ա. Պէտ.

